

ՀԵԽԾՈՎԻ ԽՇԱՄԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏԸ

IV

Դ.— ՀԵԽԾՈՎԻ ԴԱՒԹԵԱՆՑ ԱՌՎՈՐԱՎԿԱՆ ԱՐՏԱՅԱՅՏԻՉՆԵՐԸ

Ա.— ԶԵՐ ԱՌԱՋԱԿԱՆ ԲԱՐԵ

ԶԵՐԱՋԱԿԱՆ. — Հիւանդութեանց ամէնէնսովորական ախտանիշերէն մէկը՝ ջերմն է: Հիւանդոր դող մը կը բռնէ և ցուրտ կը զգայ, հակառակ որ զլուխն ու ձեռքերը սասափիկ տաք են: Իր ջերմութեան աստիճանը կը բարձրանայ և բազկերակին զարկը կը չատնայ: Ջերմի ամէնէն ճիշտ յայտաբար զործիքն է բժշկական ջերմաչափը, որ Անդրդիյա և Ամերիկայի մէջ ֆարէնհայթի անունը կրողն է, իսկ միւս երկիրներու մէջ՝ հարիւրամանեան (certigrade) է, բնդհանրապէս:

Հարիւրամանեայ բժշկական ջերմաչափին վրայ նշանակուած կ'ուլոյ՝ սովորաբեր 34½ մինչև 42 կամ 44 աստիճան: Այնպէս մը շինուած է որ երբ մէջի սնդիկը բարձրանայ ջերմութեան ազդեցութեան տակ, բարձրացած տեղը կը մնայ ու վար չիջնէր:

Ասոր համար ալ ջերմաչափը հիւանդի մը զործածելէ առաջ պէտք է զլուխն կողմէն բռնելով զայն, ուժով ցնցել զեպի վար և մէջի սնդիկը բերել մինչև 35-36 աստիճան:

Մարզուս մարմնոյն ջերմութեան բնական աստիճանը կը տարրուիրի 36 և 37,2ի միջնւ: Իսկ հիւանդութեան տաեն, կրնալ 40-41 բարձրանալ, կամ 35ի իջնար:

Դ Ջերմութեան աստիճանը կ'առնուի առաւօտուն (ժամը 7ին) երեկոյին (ժամը 5ին): Այս զործալութեան համար ջերմաչափը կը զրուի կամ բերնին մէջ և կամ սրբանէն (յետոյք, առս) ներս: Ե Հարկին՝ կարելի է զնել նույն անութին մէջ և կամ աճուկին ծալքին մէջ: Բայց այս վիճին միջոցները՝ իսկականէն կէս աստիճան պահան ցացց կուտան:

ԶԵՐՄԱԶԱՓԸ ԴԱԵԼՈՒՆ ԿԵՐՊԸ. — Բերնին մէջ՝ Ջերմաչափին սնդկոցը (cavelle), այսինքն բարակ ու արծաթապոյն ծայրը, կը զրուի լեզուին տակ, և հիւանդին կը յանձնաբարուի լաւ՝ մը զացել բերանը, և շրնչել քիթէն, առաջն աշագրութիւն պէտք է ընել որ ակուներովը չկոտրէ ջերմաչափին ապակին:

Արբանին ներս. — Ծանր հիւանդներու և մանուկներու համար՝ ջերմաչափին սնդկոցը վազլինով օծելէ ետք կը զրուի սրբանէն ներս, հիւանդը նախապէս պառկեցնելով աջ կողմին վրայ, իսկ ձախ սրբանքը ծալելով: Եթէ մանուկ է, պէտք է որ հիւանդապահը իր ծունկերուն վրայ տանէ զայն և փորին վրայ պառկեցնէ նախ, յետոյ՝ մէկ ձեռքով ազգուն սրբանքները կը բռնէ, իսկ միւս ձեռքով


Ղերմաչափը բռնելով ներս կը խօթէ: Հինգ վայրկեան պահելը բաւական է: Յաճախ մէկ վայրկեանն ալ կը բաւէ, մասնաւոր ջերմաչափներու համար: Սրբանին ջերմաստիճանը ամէնէն ճիշտն է:

Ոնութին կամ աճուլիին մէջ դնելու համար, նախապէս տեղւոյն քրտինքը սրբելու է, եւ յետոյ դնելու է ջերմաչափը: Հոս ալ թեւը և կամ սրունքը սեղմելու է ջերմաչափին վրայ:

ԶԵՐՄԱՉԱՓԸ ՄԱՅՐԵԼ.— Ջերմաչափը գործածելէ եաք՝ միշտ լուալու և հականեխելու է: Ջերմաչափը կը լուացուի պալ ջուրով, և յետոյ կը դրուի սիւպլիմէի և կամ անիտ ֆէնիքի լուծաջուրին մէջ: Իսկ երբոր հարկ ըլլայ գործածել զայն, հասարակ ջուրով կը լուացուի և կը չորցուի:

Բ.— Բ Ա Զ Կ Ե Ր Ա Կ

Բազկերակին զարկը ընդհանրապէս կը համեմատի ջերմութեան հետ: Առողջ չափահաս մէկուն բազկերակը վայրկեանի մը մէջ 72



անգամ կը զարնէ ընդհանրապէս: Բայց կան չատ մը առողջ մարդիկ որոնց բազկերակը վայրկեանի մը մէջ 56 և նոյն իսկ 52 անգամ կը զարնէ: Կան նաեւ մարդիկ, նոյնպէս առողջ, որոնց բազկերակը 84 կամ թէ 88 կը զարնէ: Ծերերու բազկերակը դանդաղ կը զարնէ, իսկ մանուկներունը՝ խիստ արագ: այսպէս՝ ծերերունը մէկ վայրեկանի մէջ կը զարնէ, 60 անգամ, մինչդեռ մէկ տարեկանէն վար մանուկներունը՝ 120 անգամ: Բազկերակը գտնելու և համրելու համար պէտք է երկու ցուցամատը և միջնամատը զիտեղել գոստա՛ին ներքինի հզերքին վրայ, այսպէս ինչպէս ցոյց կուտայ պատկերը, և թիթեւ մը ճնշէ լ հոն գտնուող երակին վրայ: Ժամացոյցի մը փոքր ասել զր աչքի առջեւ ունենալով, կը համրուին սրտի զարկերը, մէկ վայրկեանի մէջ:

Հաւաքեց՝ Կ. Յ. ԲԱՍՄԵՆ.ՁԵԱՆ